

սաստիկ հոտաւետ է, և միայն էգ ու-
տերը պտուղ կու տան :

Հնդիկ ընկուզենին, Պաղպիոյ կը դ-
լոյն ձարտարբնապատումներէն մէկուն
ըրած դիտողութեցն արդեամբը, միշտ
ծաղկեալ ու պտուղ տալու վիճակի մէջ
է տարւոյն ամէն եղանակացը մէջ . և
շատ քիչ կը պատահի որ իր տերեւները
չորնան : Ուն որ իր կեղեց ձղբուի, կամ
թէ ձիւղերէն մէկը կտրուի, և կամ
տերեւ մը փրցընելու ըլլաս, տեսակ մը
կպչուն նիւթ դուրս կ'ելլէ կարմրագոյն,
և լաթը այնպէս կը գունաւորէ որ եր-
կայն ատեն գոյնը չելլեր : Իր փայտը
ձերմակ է, ծակոտիկէն, թելոտ և սաս-
տիկ թեթև, ու ամենսեխն հոտ չունի .
ուսկից կրնան պզտի կարասիներ ալ շի-
նուիլ : Ուն որ իր կանաչ տերեւներէն
մէկը ձղմուի, ընկուզի տկար հոտ մը կը
ձգէ : Խակ պտղին գալով, ծաղկին բա-
ցուելէն ինն ամիս վերջը կը հասնի : Իր
կեղեւէն շաքարեղէններ ու բանդակ-
ներ՝ կը շինեն, վասն զի միսը այնպէս
կծու և պնդացուցիչ է որ առանց ուրիշ
բանի մը հետ խառնուելու չուտուիր :

Հնդիկ ընկուզենին եօմներորդ կամ
ութերորդ տարին ծաղկելով, նոյն ա-
տեն միայն կրնան որոշուիլ արու և էգ
ոստերը, որպէս զի աւելորդ արու ոստերը
փրցուին . վասն զի մէկ արու մը հարիւր
պտղատու ոստի համար բաւական է :
Պայս անպատշաճութեանն առջեւը առ-
նելու համար, որ ժամանակի մէծ կո-
րուստ է և միանգամայն շատ երկիր ալ
կը խափանէ, Պուրպոնի կղզւոյն երկրա-
գործ մը մտածելով գտաւ որ այն ան-
պտուղ ոստերը պատուաստէ պտղատու
պտկունքներով, իրենց ծլելու երկրորդ
կամ երրորդ տարին : Պայս չէ միայն
ապահով է որ ամէն ոստ պտուղ կու
տայ, այլ նաև տարի մը առաջ պտղա-
ւէտ կ'ըլլան :

Իւելի աղէկ է որ նարգիլակին կՃե-
պը հանած սղարզ ընկոյզը տնկուի, որ-
պէս զի աւելի չուտ ծլի, այսինքն 30
կամ 40 օրուան մէջ, որով և միջատ-
ները ժամանակ չեն ունենար զսերմը

1. 82. Միքայել:

ուտելու . ծղօտն սկզբան երկու մանր
տերեւներ միայն կ'ունենայ, որոնց ծայ-
րը արեան պէս կարմիր է : Քիչ ժա-
մանակի մէջ այս ծղօտս հինգ վեց
մատ կը բարձրանայ ու նոր ելլող ծնե-
բեկի տեսք մը կ'ունենայ, փայլուն ու
մթնագոյն տերեւներով . երբեմն ամ-
բողջ տարի մին ալ սերմը արմատէն
քաթնուիր՝ որով նորածիլ ոստերն ա-
ւելի շուտով կը մեծնան :

Իւելորդ կը սեպենք Հնդիկ ընկուզին
գործածութեցը վրայ խօսքերնիս երկըն-
ցընել, որ բաւական ծանօթ է ամե-
նուն, իր ախորժակ բանալու և կերա-
կուրներն համեմելու զօրութեամբը :
Շատ անգամ Պայտագիք կը ծամեն ասի-
կայ, ինչպէս նաև Պարոպացւոցմէ շա-
տերն ալ : Ինուշ շինելով քաղցը ու ա-
խորժահամ ուտելիք մը կ'ըլլայ . երբեմն
քանի մը օր աղի կամ քացախի մէջ
թրջոց դնելէն ետեւ կը հանեն, ու ետքը
նոյնպէս քիչ մը ատեն անուշ ջրի մէջ
թողլով, վերջը շաքար ջրի մէջ կ'ե-
փէն : Ա երջապէս նարգիլակէն ու իր
կեղեւէն տեսակ մը եղ կ'ելլայ որ գո-
սացեալ անդամներն օծելու կը գործա-
ծուի :

Ըալոնի պատերազմը :

Ըալոնի դաշտը ամէն պատերազմա-
կան դաշտերէ աւելի անուանի եղած է
Պատիղասայ արիւնահեղ պատերազմո-
վը՝ յորում մէկ օրուան մէջ 300,000
հոգի զոհ եղան մահուան :

Պատիղաս՝ Հնաց թագաւորը, որ
իրեն փառք կը սեպէր Գաւաղան Բարիս-
նեանն Աստրածոյ կոչուիլ, 15 տարուան
մէջ շատ աւելրմունքներ ընելէն վերջը
Պարսկաստան, Հայաստան, Յունաս-
տան և Պաքսինեան Պինտոսէն ին-
չուան Պարիական ծովը եղած միջոցին
մէջ, գէալ 'ի Պակամուտք արշաւելով
յայտնի իմացուց որ Լելտաց վրայ կ'ու-
զէր յարձըկիլ : Պարոպայի բոլոր բար-
բարոս ժողովաւրդները ժողվուեցան այս

արշաւանքին մտանակից ըլլալու . մասնաւորապէս Պալդիկ ծովուն եզերքներէն, և Խըրոպայի հիւսիսային խորերէն : Բայտ պատմագրաց ոմանց 700,000 զինուո՞ր Իտոիղասայ հետ միացան, որ իրեն սուրը Ականտինաւեան ազգաց աստուծմէ մը ընդունած կը քարոզէր : Իտոիղաս իր սարսափելի յարձակմունքը Պարմանիոյ արևելեանգաւաւոններէն և Լիելտաց ազգին կեդրոնէն սկսաւ, և իրեն ետևէն ամենայն երկիր հարթայատակ թողով հասաւ ինչուան ()ոլէան քաղքին պարիսպներուն տակ : Իարբարուաց մօտիկնալուն գոյժն առնելով ամէնքը փախսեր էին, գեղերն անապատ դարձած ու քաղաքներն անմարդի մնացեր էին . Իտոիղաս ալ դէմը ելլող պատերազմող մը չգտնելով միայն քանդելով աւերելով իրեն ծարաւը կը յագեցնէր : Իայց ()ոլէանի բնակիչները իրենց Այնան եպիսկոպոսին յորդորմասքը մոքերնին զրին որ իրենց քաղաքը պաշտպանեն . հոս ուրեմն Իտոիղաս առաջին անգամ գոյ տեսաւ իրեն անցնելու ձամբան և ()ոլէան քաղքին պարիսպներուն տակ կանկ առաւ :

Այս ատեն Լիելտաց Այետիոս հռովմայեցի զօրավարը կը հրամայէր . Այետիոս ամենայն Ճիգն և հնարք թափեց այս ահագին փոթորկին դէմն առնելու . ձարտարութեամբ իրեն նոր ընկճած բարբարոս ազգերը գլուխը ժողվուեց . ինչպէսէին Այսիգոթք, Փրանկք, և այլն, որոնց համար արիւնահեղ պատերազմի մը տեսարանէն աւելի հաջոյական բան չկար : Այսիգոթք վրաններով Պիւրենանց ստորոտներուն վրայ կը բնակէին, և իրենց Այսոդորիկոս թագաւորին առաջնորդութքն, ինչպէս նաև Փրանկք իրենց Այերովէ երիտասարդ թագաւորին հետ եկան հասան . ասոնց հետ գեռ շատ ուրիշ մանր բարբարոս ազգեր հռովմէական դրօշակին տակ հաւաքուեցան : Շուտ մը ան ատեն աճապարեց Այետիոս ու Հոնաց վրայ վազեց . բայց Իտոիղաս ոչ եթէ պարզ իրեն զինուորական քաջութեամբը անընկճելի էր . իմացաւ մէկէն որ մեծ անխոչեմութիւ

էր իրեն համար ()ոլէանի տակ պատերազմիլը՝ երբ դիմացը ծով էր, և Առաւ և Այն գետերը և Կերմանիոյ անտառները չորս կողմանէ զինքը կը պատէին : Այրեմն դէպ ՚ի ետև նահանջելով՝ բերաւ բանակը Այն և Առոնը գետերուն միջոցը եղած Շալոնի մեծ դաշտին վրայ ամրացուց, և հռովմայեցի զօրավարին կը սպասէր՝ որ արդէն մօտէր :

Իտոիղաս՝ Թէպէտ և հմայք իրեն չարագուշակ պատասխան մը տուերէին, բայց ուզեց սուտ հանել անոնց պատգամը : Իոլոր բանակը պարտեցաւ, և եռանդուն ձարտասանութեամբ զամէնքը խրախուսեց՝ մոքերնին ձգելով իրենց բազմաթիւ յաղթութիւնները, գովելով միանգամայն իրենց ամէն մէկուն ինչուան նոյն ատեն ցուցած քաջութիւննին . նոյնպէս իրենց կրօնական սնոտիապաշտութիւններուն վրայ զիրենք խրախուսեց, որ նոյն դարուն մէջ հիւսիսական բարբարոսաց վրայ շատ մեծ ազգեցութիւն ունէին . համոզեց զիրենք եթէ քաջութեամբ մեռնողները մեծամեծ վայելից կը հասնին, և թէ ՚ի զուր կը փախչին վատք երբ իրենց մահուան ժամը հասած է : Այն պիսի քաջալերական խօսքերով Այետիոս ալ իրեն զօրքերը խրախուսեց և այսպէս երկու կողմանէ բարբարոսաց արիւնը կ'եռար պատերազմի փափաքով :

Վրիստոսի 451 թուականին այս անթիւ բարբարոսաց բանակները մէկմէկու դէմ զարնուեցան : Այրկու կողմանէ նետաձգութնախսկսանզօրքերը իրարումօտիկնալ, ու յանկարծ խառնուեցան . այն միջոցին ահագին մարտակուիւ մընէ սկսաւ՝ լանջ առ լանջ և բազուկ առ բազուկ պատերազմելով, անանկ սաստիկ արիւնհեղութեամբ և կոտորածով որ անկարելի է պատմել . հոն միլիոն մը և աւելի կատզած զինուորներ դահճար մէկզմէկ սպաննել կը ջանային : Իտոիղաս նախսկսանէրը Այետիոսի բանակը մէջտեղէն ձեղքեց, ու բոլոր ուժը թափելով բանակին ձախ թեր կ'ուզէր ջախջախնել, և ահա յանկարծ

Ղոթմացի զօրաւոր գունդ մը՝ որ պահանջատի համար էին, գուրս յարձըկեցն ու վայրենի կատաղութեամբ մերձակայ թլուրներուն վրայէն հոնաց վրայ թափեցան ու բոլոր բանակը շփոթեցին : Կատիղաս յուսահատաբար ջանաց զօրքը միաբանելու . բայց իրեն կործանումը յայտնի էր՝ եթէ միայն գիշերը վրայ չհասնէր : Ի ի կատաղութեամբ նոյն գիշերուան մէջ այն ահեղ կոտորածէն ապրած ու ցրուած զօրքերը բոլոր մէկտեղ ամփոփեց և բանակին աղխին և սայլերուն ետեղ զիրենք զետեղեց, ու իբրև ամրոցներու մէջէն թշնամնոյն կը սպասէր : Հագին էր բարբարոսաց պատրաստութիւնը, և ինքն Կատիղաս իբրև առիւծ յանձաւի սոսկումն էր տեսողաց, ինչպէս կ'ըսեն պատմագիրք : Ուերևս Այետիոս Կատիղասայ այս պատրաստութենէն վախցաւ, և կամ իրեն քաղաքագիտութեա պակասութիւնն էր պատճառ որ նորէն Կատիղասայ վրայ յարձըկեցաւ, այլ միայն Փրանկը և Կոթացիք իրենց առջել մնացած հոնքերը ջարդեցին, և քիչեաքը Այետիոսի յաղթական բանակը ցրուեցաւ : Բայց Կատիղաս քանի մը օրդեռ անանկ ամրացած կեցաւ, վերջը՝ ի կարօտութենէ ստիպեալ դէպ՚ի հունոս քաշուեցաւ : Ա՛իայն Ա՛երովէ եղաւ և իրեն Փրանկ զօրքերը, որոնք ընդունայն սեպեցին Այետիոսի ըրած խոհեմութիւնը, ու հոնաց ետեկն ինկան զիրենք հալածելու, և տարիին ինչուան Աերմանիոյ սահմանները քշեցին :

(|) Երես չէ եղած ուրիշ պատերազմ
մը յորում այս աստիճան արիւնչեղու-
թի եղած ըլլայ . բայց այս ալ յայտնի է
որ աս պատերազմիս պէս անօգուտ և բա-
րի հետեւանք մը չունեցող պատերազմ
եղած չէ : Ի՞տիդաս նոր հրաւելք
մըն ալ ըրաւ հիւսիսային բարբարու-
ներուն, և Ի՞ոթաց ու Փրանկաց սարան-
նածներուն տեղը լեցուց . և դեռ տարի
մը չէր անցած ՝ ալոնի պատերազմին
վրայ որ Խոտալիա՝ յաւեր և ոտնակոխ՝
Ի՞տիդասայ անունը լսելով կը սարսա-
փէր . և Հռովմ ինքզինքը պաշտպանե-

լու համար իրեն քաղաքացիներուն
վրայէն յոյսը կտրած | և ոն Ա քահա-
նայապետին աղօթիցը ինքզինքը կը
յանձնէր : Վ ահանայապետը նուածեց
զլ՛տիղաս ինչպէս որ Այլետիոս յաղ-
թեր էր :

**Ամերիկայի ձիւքահանքի մը
հրդեհիլը :**

Ամերիկայի Ախացեալ Շահանգաց
Նիւ Նոռք Հերալտ լրագիրը այսպիսի
տիսուր դեպք մը կը պատմէ իր վերջի
թուերէն մէկուն մէջ :

Γαλιναριψωνηογ նահանգին Դիմիոն
քաղաքին մէջ երբ գտրծաւորները
կպրածիւթի փոս մը խորունկցընելու
կ'աշխատէին, յանկարծակի ահագին
Ճայթմամբ մը ձիւթը սկսաւ հալած
դուրս վազել, 70 դոնելաբ քանակի
յորդութեամբ, և այն լուծեալ հեղե-
ղը 41 ոտք հողէն վեր բարձրացաւ. ձիւ-
թէն շուտ մը կազ ձևացաւ 50 կամ 60
ոտք թանձր ամսի պէս: || Եկէն 'ի մէկ
մօտիկները եղած ճրագները բոլը մա-
րեցին՝ բաց 'ի մէկ հատէ մը որ 400
ժլաֆրէ հեռուն վառուած էր. բայց այն
չափ հեռաւորութէ ալ կազը բռնկե-
ցաւ, և բոլոր քովի մթնոլորտը կրակ
կտրեցաւ. հազիւթէ կազը բռնկեր էր՝
ձիւթն ալ մէկէն բռնկեցաւ, և ջրի պէս
աղբերաբար կը հոսէր 100 ոտք լայնու-
թեամբ՝ բիւրաւոր կրակէ հեղեղներով.
շատ չանցաւ գետինն ալ բռնկեցաւ՝ ո-
րով հրդեհը ձիւթէն ճարակ գտնելով
սաստկացաւ, ու անհնարին երագութք
հետզհետէ տարածուեցաւ: | Կարելիլ
է պատմելը թէ ինչ սարսափելի տեսա-
րան էր այն ժամուն: Դործաւորներէն
ոմանց ութը տասը մէկէն 20 ոտք հե-
ռունետուեցան. ոմանք ալ կիսամեռ և
կիսայրեաց այն դժոխային կրակին մէ-
ջէն օգնութիւն կը կանչէին. չորս մըն
ալ այն կրակէ կպրածիւթին մէջ կը լր-
դային, և անոնցմէ մէկը որ փոսին ա-